

ՊԱՏՄԱԿԱՆ

ՆԻԻԹԵՐ ՍԵՐԱՍԱՅԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԿԱՍԱՐ

F

1592-ԻՆ ՍԵՐԱՍՏԻՈՅ ՄԷՋ ԳՐԶԱԳՐՈՒԱԾ ԱՒԵՏԱՐԱՆ ՄԸ ԵՒ ԻՐ ԿԱՐԵՒՈՐ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ

«Սիռնոյի Մայիս-Յունիս միացեալ թիւին մէջ Որթագիւղի ձեռագիրներէն քաղելով սերաստացի մի քանի հին գրիչներ եւ ստացողներ ներկայացուցած էինք: Մեր ներկայ յոյուածով ալ սիւտի ծանօթացնենք 1592 թուականին Սերաստիոյ մէջ գրչագրուած Աւետարան մը, որուն Մարտիրոս Երէց Քէօմուրճեանի կողմէ 1676-ին պիտի տնտնուած յիշատակարանը մեծ կարեւորութիւն ունի երբեմնի Այ-Թէղոսիա եւ այժմու վլանկայի Հիսարտիպի թաղը հինէն գոյութիւն ունեցող Ս. Սարգիս եկեղեցւոյ պատմութեանը համար: Մայր եկեղեցւոյ սեպհակահնութիւնը կողոջ յիշեալ Աւետարանը ներկայ տարւոյ Յունիսի ամուսն մի քանի օր մեր տրամադրութեան տակ դնել հաճեցաւ տեղւոյն նախորդ հոգեւոր հովիւ՝ Արթ. Տ. Շաւարշ Քչնյ. Պալմիան, որ համեմատարար իր կարճ պաշտօնավարութեան շրջանին վիսաւորարար գանձատան տուաւ ներկայանալի վիճակ մը:

Նախ կ'ուզենք տալ ձեռագրին նկարագրութիւնը, բովանդակութիւնը, յիշատակարանները եւ յիշատակագրութիւնները, ապա աւելցնել մեր ծանօթագրութիւնները:

Ա. ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Թիւ՝ 35-47-932, գրիչ եւ ծաղկող՝ անյայտ, ստացող՝ սկզբնական ստացողը անյայտ, 1676-ին Մահտեսի Փաշուկ, ապա կամարակապցի Նէփից Մարութի որդի Մահտեսի Ալիքսան (ժողովուրդայէս ժԸ. զարու սկիզբներէն), տեղի՝ Սերաստիա,

ժամանակ՝ 1592, ծաւալ՝ 26×18×7 սմ., գրութեան չափ՝ 20×13 սմ., թուղթ՝ 243, էջ՝ 486, տող՝ 21, գիր՝ միջակ բուրգայի, գրութիւն՝ երկուսն, միւթ՝ հաստ բամբակեայ ողորկ ճեքմակ թուղթ, քանա՝ սեւ, զլուխներու տառչին եւ երկրորդ տողերը կարմիր թանաքով, սիւր յատու՝ զլուխներուն թունաղի, ձկնաղի կամ գարգաղի, համարներուն կարմիր թանաքով երկաթապի, լուսանցազարդ՝ իւրաքանչիւր զլուխի սկիզբը, միջակ արուեստով, նկար՝ էջ 2, Մատթէոս Աւետարանի նկարը նստած վիճակի մէջ, ձախ ձեռքով բռնած է Աւետարանը, դէմը հրեշտակ մը, ետեւն ալ եկեղեցիի նման շէնք մը. էջ 1:36, Մարկոս Աւետարանի նկարը, նոյնպէս նստած վիճակի մէջ եւ ձախ ձեռքով բռնած Աւետարանը, դէմը նստած վիճակի մէջ թեւաւոր առիւծ մը, ետին ալ եկեղեցիի նման շէնք մը. էջ 224, Ղուկաս Աւետարանի նկարը նստած վիճակի մէջ, ձախ ձեռքով բռնած է Աւետարանը եւ ալ ձեռքով ալ գրիչ մը, դէմը նստած վիճակի մէջ թեւաւոր ցուլ մը՝ ետին ալ եկեղեցի մը. էջ 278, Յովհաննէս Աւետարանի նկարը նստած վիճակի մէջ, ալ կողմը կը տեսնուի արծիւ մը, իսկ ձախ կողմն ալ սուրբ մը, ձեռքը գիրք մը բռնած, վերը ձախ անկիւնը կը նշարութի լուսին մը, իսկ ալ անկիւնն ալ երկու նոճի, բոլոր նկարներն ալ արուեստի տեսակէտով միջակ գործեր են. կիսախորանգ՝ էջ 3, 137, 225 եւ 379, ընդհանուր առմամբ անարուեստ գործեր են, կազմ՝ խաւաքարեայ սրճազոյն կաշեպատ

կողքով, հանգստանալ՝ խոնարհութեան ազդուած եւ այս պատճառաւ էջերը գունաթափ եղած կամ արատաւորուած, էջերուն ծայրերը թուղթ փակցուելով նորոգուած, մաս մը էջերու վարի մասերը թէթեւ ցեցակեր:

Բ. ԲՈՎԱՆՆԻԱԿՈՒԹԻԻՆ

- Աւետարան ըստ Մատթէոսի (էջ 3-135բ)
- Աւետարան ըստ Մարկոսի (էջ 137-222բ)
- Աւետարան ըստ Ղուկասու (էջ 225-376բ)
- Աւետարան ըստ Յովհաննու (էջ 379-482ա)

Գ. ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՔ

1. *Գլխաւոր յիշատակարան. էջ 482բ-483ա, բոլորապէր.*

Փառք ամենայնոքք Երրորդութեանն.

Որ մեր է յոյ(ս) անգուգական.

Փառք եւ պարծանք մեր դարամնան.

Այժմ եւ յաւէտ եւ յաւիտեան:

Որք Աստուծոյ սիրոյն հրով վառին. միշտ յԱստուած խոյան. եւ յԱստուածային իրողութիւնն փութան բանիւ և իբօք: Բանիւ ի դաւանելն. եւ յաղութելն. եւ իբաւք ի վաւսակ գործոյ. անձանձոյք: Նաեւ սիրեն արձան. եւ յիշատակ բարի. ի փառս Աստուծոյ կանկենի (*այսպէս*): եւ յԱստուծոյ սիրով: Վըստանանալ ի յոյսն ամենայն եղիցոց: յաւիտեանս ամէն:

Արդ շնորհիւ Տեառն եւ ոգորմութեամբ նորին յանգ ելեալ աւարտեցաւ շնորհաբաշխ մատենան Աստուածարան եւ կեն (էջ 483ա) սատար Աւետարանս ի քաղաքն Սեբաստիայ, քվ. ռխա (1592):

2. *Նուիրատուին յիշատակարանը, էջ 483ա-485ա, բոլորապէր.*

Տիշատակ է ասոր Աւետարանս մահդասի Փաշուկին. եւ ծնողացն Արիսանին. եւ մօրն Մեհրանին. կենակցին մահդասի Աւրակուսին եւ եղորն մահդասի Տիլակին, տալոյն մահդասի Մանուշակին. եւ դստերն Թաքար իրիցկնոյն և ամենայն արեան մերձաւորացն ի Քրիստոս փոխեցելոցն, ի քաղաքն յԱստուծոյ. ի բանդայարկին, որ ասի տանիկ բառով Պապայ ձափար. Ուր զպար-

տասեարս կալամուտեալ բանդ արգիլեն: Եւ մինչեւ ցայժմ ով ոք պատահէր անդ իւր (էջ 483բ) ըստ պարտուց. եւ թէ վասն այլոց երայխաւորութեանց, թէ վասն իւրում սխալմանցն կամայից, եւ թէ վասն այլոց (յ)անցմանցն յակամայից. որ գան փորձութիւնք կենցաղականիս ըստ ամենայն վնասու պատահելոց. մանաւանդ յագահութենէ եւ ի փառամուրթենէ. ըստ Քրիստոսական հրամանի զգուշացուցի. թէ շատ է աւարն չար իւր: Եւ թէ ըստ Յարայն բանի. թէ փորձութիւն են կեանք մարդոյ ի վերայ երկրի, թէ վարդապետք, թէ եպիսկոպոսք, թէ քահանայք, թէ արկաւագունք եւ ընթերցողք ժողովրդականք. ով ոք պատահէր յարգելումն ի բանդի. ընդ վերայ յիշեցելումն նա անմտիքար մնացին յունկնդորութենէ ձայնի սրբոյ Աւետարանի Յիսուսի Քրիստոսի: Լուեալ (էջ 484ա) եւ իմացեալ զայս երանութեան արժանի մահդասի Փաշուկս. եւ ստացեալ ի հալալ արդեանց էտ գաղթիւրս յորդառատ արբուցանել եւ զավցուցանել զբանդ արգեալ պահելալ՝ աւժանալ պարգեւեաց զնաշակս անուշահասր. յագեցուցանել զբաղեցալսն որ անդ բանին Աստուծոյ: Զարեանց մահդասի Փաշուկս զհաց քաղցելոց. եւ զորս ծարաւելոց. ըստ իմաստնայ իրատու երանեցաւ ի Քրիստոսէ, առեալ գտնաւարտչեանս աստեանս. և անդ գանձառական խնդութիւն արքայութեանն թէ քաղցեալ էի. եւ ետուք ինձ ուտել. ծարաւ էի եւ արբուցէք զիս, ի բանտ էի եւ եկիք առ իս. ըզմասն բարի ընտրեաց, (էջ 484բ) որ ոչ մեկնեացի ի նմանէ. գանձեալ զգանձն անբապաւ. զոր վայելեցէ զրտացեալն ի կեանսն անպատում խնդութեանն յաւիտեանս յաւիտենից: Եւ այս ի քվականիս *ռճիկ* (1676). ի տօնի վերափոխման Սուրբ Աստուածածնին. ով ոք պատահեալ ընթեռնուք ի մտիքարութիւն բանդարգելոցն. միով հայր մերով յիշեցիք Աստուած ոգորմի ասելով մահդասի Փաշուկին. եւ ծնողացն Արիսանին եւ Մեհրանին. կենակցին մահդասի Աւրակուսին. և եղորն մահդասի Տիլակին. տալոյն մահդասի Մանուշակին. եւ դստերն Թաքար ի-

րիցկնոզն և ամենայն արեան մերձառուրացն: Եւ տէրն մեր Յիսուս Քրիստոս որ առասմ է ի տուրս բարեաց. պարգեւեցէ ձեզ զերկնից արքայաւթիւմն. հանդերձ ծնողովք եւ (էջ 485ա) ննջեցելովք. որ է արեանեայ յաւիտեանս ամէն: Եւ մի ոք իշխեսցէ ոք յիմաց թէ յօտարաց հանել զաւրբ Աւետարանն ի դրանէ Պապայ ճափարէս. այլ կացցէ և մնացէ յիշատակ յաւիտեանական, ի բանդ արգեալ կալանատար եղեալսն: Եւ որ յանդգնի, կամ գողանայ, կամ հեռացընէ յիւր տեղեացն նա անմասն ելցէ ի Քրիստոսէ. եւ որ համապագ ընթեանս եւ խնամով բռնուէ, զվարձս ե Քրիստոսէ առնուցու. ամէն: Հայր մեր:

3. *Տէր Մարտիրոս Քէօմիւրճեանի յիշատակարանը, էջ 485ա-486ա, ծանր նոր, դժուարընթեաննիւ.*

Կարճեալ քվին *ուճիզ* (1675). օգտատուի է. ոմն տէր Մարտիրոս մականուամբ Քումուրնի կոչի. գնացեալ ի քաղաքն յէտրէնէ, վասն ինչ սակաւ բանի. և անդ մնացեալ աւուրս ի կամ ծ. յաւուր միում խօսք է եղեալ վասն եկեղեցայ *Տէրէճէթի*. կամ շինելոյ: Մէկ քրիստոնէս մի յանձն կառնու. թէ եւ հրամանք կտանում ոգորումբեամբն Աստուծոյ. մէկ քանի աւուր յետ. աջողութեամբն Աստուծոյ. *պոյուրթմիշ* արա. զաւրբ Սարգիս եկեղեցին շինելոյ, գոր *Ժ* ամա յառաջ հրդեհեալ էր (էջ 485բ) եւ շինեցաւ. յետոյ քաղկեցաւ. այժմոյս կրկին հրամանք եղև, բայց ոչ ձրի. այլ *և քեսայ* դրամ խոստացեալ եղև եւ գտեալ տէր Մարտիրոսն եւ մէկ քանի քրիստոնէայք. ետուն եւ զերամանքն. եւ եկեալ աստ սկսան ի շինումն սուրբ Սարգիս եկեղեցւոյն. գոր լեալ և կատարեցաւ յաւուրս ի. եւ մտեցաւ լինել կատարելապէս. և այն որ ի սկզբումէ թըշնամիմ է եւ հակառակն բարութեան ստատանայ. ոչ հանդուրծեալ բարոյն. զի խիստ լըրբաբար սկսան ի շինումն եկեղեցւոյն. մեր բիրտ եւ սուր ազգըս մեր. վասն որոյ ոչ հանեցաւ Աստուած վասն ծովացեալ մեղաց մերոց. զի հակառակեցաւ ոմն դրացի եկեղեցւոյն *Գէնճ* Մէհէմէտ աղայ սնում, եւ առ-

բա ոչ հաշտեցուցանել զսիրտ նորա. յետոյ հնար իմացեալ. զի նորա տեղ կայր առ մօտ եկեղեցւոյն. գայն առեալ. եւ այնու կամեցան զսիրտն հանել. *ուճ* (1700) եայտուց ակնի սովին. ապա թէ հազիւ հաւանեալ. եւ այնու ոչ հանգարտեցաւ սիրտ նորա. այլ գնաց ի յէտրէնէ. կրկին եւ կրկին արգաւեալ սալով վէզիբին. թէ զերամանքս խոսեցին ստեղծել եւ ի բարկութիւն շարժեալ զիշխանաց իշխանն (*լուսանցըն մէջ տարբեր գրութեամբ աւելցուած* «գրեօկորուի օզլին») եւ առաքեաց հրաման զեկեղեցին քաղկեալ. եւ եկեալ քաղկեալ արարին զետին. եւ եղաք ծաղր եւ նախտինք այլ ազգաց. եւ եղաք խեղճն եւ զերի. և պարտատէր զրկեալ յընչից եւ պարտատէր այլ ազգեաց: Եւ ահա եկն այն *և քեսայ* դրամ սովոզն. եւ խնդրեաց զգրումն. ի Քումուրնի տէր Մարտիրոսէն. եւ ի նոխութիւն տէր Միքընէթէն զի եւ յստ տէր Միքընէթս գնաց ի յէտրէնէ, եւ նա եւս քէփիլ էր լեալ ընդ տէր Մարտիրոսին. եւ գոտայ տարեալ առ դատաւորն. *ուճ* (1200) դուռ զրն իտուր. և եղ ի բանդի. գոր Պապայ ճափարն ասնն. ի պարտատիրաց զընտանն. եւ էր մարտի ամոյս *Ժ*. և մնացեալ ի բանդին. աւուրս *Ժ*: զմաղկազարդն. զԱւաք (*այսպէս*) շարքն. և զԶատիկն. մինչ ի յիշխարեանատարն ի կիրակին անդ մնացեալ: Եւ Անտանցի Յովհաննէս Նպիսկոպոսն (էջ 486ա) որ էր պարտիրագ ըստարօլու. գոր եւ նա *մանգուլ* էր լեալ. եւ պարտատէրքն գնա եւս ի բանդն էին եղեալ: Վասն որոյ հրամայէ տէրն մեր Յիսուս Քրիստոս թէ պարտ է յամենայն ժամ կալ յազօթս. ահա ծամ ասմքք. Աւետարան պարտ է ընթեռնուլ. զի Աւաք շարք է. եւ Զատիկ եւ Յարութիւն տեարն մերոյ Յիսուսի Քրիստոսի, զի ոչ գայ Աւետարան եւ այսչափ ժամանակ այնքան մարդիկ եկեալ աստ ամառով. *դ* ամառով. տարով կեցող է եղեալ եւ ոչ են եղեր *մուզգրեաթ*. եւ մեք իշխալ յարգորեցաք գայս մահդասի Փաշալիս, գոր առեալ զաւրբ Աւետարանս. եւ եղ յիշատակ ի պարտատիրացս տեղն. զի ի հան եղեալ թէ կարգաւոր հան-

դիպի ընթերցողի. եւ յիշեցէ զվերոյ գրեալ անուանքս զոր կայ ի մէջ սուրբ Աւետարանս: Եւ տէրն մեր Յիսուս Քրիստոս ձեզ յիշողացո՛ւ. եւ մեր յիշելոցն տացէ վարձս յիւրեան արքայութեանն. եւ որք համդիպիք անդ Քրիստոս Միածին թէ՛ղով ազատութիւն պարգևեցէ: (*Վերջէն, տարբեր գրք-յութեամբ աւելցուած՝ շաւղէն*): Եւ որք որդարմի ասէք ստացողի սորա մահդասի Փաշակին. եւ ամենայն արեան մերձաւորաց նորին: Ընդ նմին եւ զիս գանարժան սուտանուն Մարտիրոս էրցէ: Երես ի գետին դնելով յիշել միով Աստուած որդարմի. զի յարգորելով եւ ազաչելով արարաք գայս յիշատակս ի տեղն պարտատիրացն: Միքէ բարերարն Աստուած ընկալցի եւ ընդունիլ արացէ. եւ հանդիպողաց Աստուած թէ՛ղով ազատութիւն տացէ. եւ որք յիշէք եւ Աստուած որդարմի ասէք. տէրն մեր Յիսուս Քրիստոս որդարմեցի յիւր միւսանգամ գալստեանն. որ է արեհնեալ յարտեանն ամէն: Հայր մեր որ յերկինս (*յերջ 486ա սիւնակի*):

Գ. ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՆԷՔ

1. էջ 223ա, *բարբարոզիք*.

Յիշատակ է Աւետարանս ի մայրաքաղաքս յԼստամբոյ. ի տեղն պարտատիրացն. որ ասի Պապայ ձափար. մահդասի Փաշակին. եւ ծրնողացն Արթուսինն եւ Մեհրանինն. կենակցին մահդասի Արթուսիւմին. եղբորն մահդասի Տիլակինն. տալոցն մահդասի Մանուչակին. եւ նորին դստերն Թաքար իրիցկնոցն. եւ ամենայն արեան մերձաւորացն: Ազաչեմ գհանդիպողդդ սուրբ Աւետարանիս զի լի սրտի եւ սերտ հաւատով որդարմի ասացէք (*էջ 223բ*) վերոյ գրեալ անուանցս: Եւ որք յիշէք եւ որդարմի ասէք ըստացողի սորա, տէրն մեր Յիսուս Քրիստոս որդարմեցի եւ նմա, յիւր միւսանգամ գալստեանն, որ է արեհնեալ յարտեանն ամէն:

2. էջ 377, *միտարև, բարբարոզիք*.

Յիշատակ է Աւետարանս մահդասի Փաշակին եւ ծնողացն Արթուսինն. եւ Մեհրանինն. կենակցին մահդասի Արթուսիւմին եւ եղբորն մահդասի Տիլակինն. տալոցն մահ-

դասի Մանուչակին. եւ դստեր Մանուչակին Թաքար իրիցկնոցն, եւ ամենայն արեան մերձաւորացն. ի բազաքն յԼստամբոյ ի բանոն պարտատիրաց. որ ասի Պապայ ձափար: Սուտի հանդիպողացդ ազաչեմ թէ՛ քանայն հանդիպի. ըէ վարդապետ. թէ՛ մահդասի. թէ՛ սարկաւազ. թէ՛ աշխարհական. զի լի սրտի եւ սերտ հաւատով որդարմի ասացէք վերաբերալ անուանցս: Եւ որք յիշէք եւ որդարմի ասէք, տէրն մեր Յիսուս Քրիստոս որդարմեցի ձեզ յիւր միւսանգամ գալստեանն ամէն: Թվականիս հայոց *ռճիե* (1676) ամին յօգոստոսի *ժդ*. ի սոմի փոխման Մուրբ Աստուածածնինն:

3. էջ 377. *նոսր, հաւանարար ԺԸ դաս սկզբէն*.

Յիշատակ է այս սուրբ Աւետարանս Ակնայ ճորձի (*այսպէս*), գիւղէն Կամբղկապցի Նէփիցն Մայրամի որդի մահդասի Ալիքսանին. իւր որդոյն Գեվորգին եւ յեղբորն. Կարապետ վարդապետին եւ միտս եղբորն Գարսիէլին եւ Պետրոսին եւ Սիմեոնինն եւ մեծ մօրն Յանակինն եւ իւր մօրն մահդասի Հոսիսիւմէլինն եւ կողացկի Մելիքինն եւ մօր Բուրաչն Երանու(հ)ինն եւ անցաւորացն համօրէն եւ հավասար (*այսպէս*) ննջեցելոցն. կու խնդրեմ գնեցանէ շեմեանն (*այսպէս*) սիրով եւ ուղիղ սրտով ասացէք թէ Աստուած լուսաւորէ խրեանց (*այսպէս*) ննջեցելոցն (*այսպէս*) հոգին Աստուած իրեանց արքայութիւն պարգևեցէ եւ իրեանց մեղքն չի (յ)իշէ եւ որ հանդիպիք հայր մեղայ մի ասացիք ամէն:

4. էջ 486բ, *նոսրանան, ԺԷ դարէն հաւանարար*.

Քրիստոսի ծառայ Ասվատուր ծառայ վասն իմ մեղացս մուհարէմին 17 (16)ինն եկայ այս տեղս. ազատարարն Քրիստոս ազատեցէ մեղաւորն ի մեղաց պարտայկան (*այսպէս*) ի պարտաց ազատեցէ տէր Աստուած ամէն:

5. էջ 486բ, *նոսր, դիծերով ջնջուած, բայց ընթեանիկ*.

Թվինն *ռճԸ* (1689) յունիս ամսայ իէ

(27), օրն Եջի. սուրբ Գեորգ եկեղեցա գտեր Աստուածատուրն, տէր Եսայիմ. գտեր Արաւաւ, իշխանաց իշխան քեպէճի մանտնի Աստուածատուրն գա (այսպէս) որ լիցի փեսայ Եղիեա (այսպէս) Պալիմ. վասն իսանէյի ըստակի համար դրիմ զմեզ ի Պասայ ձափերն. Աստուած զմարդն ի չար և ի սատանայ քաղցրախօս գրախօս մարդոյ չառէ (այսպէս) պահէ:

Ե. (Տակր տարբեր գրչութեամբ).

Գլուխն իր ալի քարն քարն էր տվեր Մոմերն վասն էր եւ գոգացեր էր:

Ե. ԵԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆԻՆԵՐ

Մանթապրութեանց սկսել ստալ կ'ուզենք յայտնել թէ՛ ձեռագրին նկարագրականին մէջ ինչ որ յայտնի է կամ գոյութիւն ունի, առիկա միայն նշած ենք: Անձանթ եղող յատկանշերը պէտք չենք տեսած արձանագրելու, օրինակ՝ գրիչը, ծաղկողը եւայլն: Երկրորդ՝ ընագրներու մէջ համառոտագրութիւնները վերցուցած եւ յատուկ անձանքն ալ ղլխագրով գրած ենք: Այժմ կ'անցնինք ձանթագրութեանց: Բէօմիւրճի Տէր Մարտիրոսը՝ Երեմիա Ձէլէպի Բէօմիւրճեանի (1637-1695) հայրն է: 1675-1676 թուականներուն յիշուին ալ փաստ մըն է թէ՛ ան չի կրնար վախճանած ըլլալ 1664-1666 թուականներու միջեւ, ինչպէս որ ենթադրած է Հ. Ներսէս Ակիւնեան (1883-1963), ծնող բառին տեղի ստուած չբնութեանը պատճառաւ (1): Ըստ Մինաս Անդեցիի Օրագրութեան, Մարտիրոս Երէց վախճանած պիտի ըլլայ 1681 տարուայ Յունիս ամսուն եւ կամ Փետրուարի սկիզբը:

Պայտա Ճաֆարը կամ Ճաֆէրը՝ ինչպէս որ յիշուած է, սրբաբաններու յատուկ բանա մըն էր եւ կը գտնուէր Ոսկեղջիւրի երգիքը Չնտան Գարա կոչուած վայրը, որ Պոլսոյ պարտապնդանի, ապանքորը դուռն էր: Այսպէս յորջորջուած է մօտը թաղուած

անձի մը անունէն (2): Ըստ Երեմիա Ձէլէպիի, հոն եօթը Հայ պատրիարքներ արգելափակուած են պարտքի պատճառաւ (3):

Ս. Սարգիս Եկեղեցեոյ ալ հրոյ ճարակ գարձած ինդրոյ առարկայ Պոլսոյ մեծպոյն հրեհէր տեղի ունեցած է 14 Յուլիս 1660-ին (4) եւ տեւած՝ շուրջ երեք օր: Ըստ Չամիչեանի (5) քաղաքին երկու հինգերորդը այրած է: Այս առեւի աղէտին մասին գոյութիւն ունին մէկէ աւելի հայկական կարեւոր աղբիւրներ: Ասոնցմէ ղլխաւորը Երեմիա Ձէլէպիի գործն է, որուն ձեռագրեր կը դանուի Երուսաղէմի Զեռագրատունը: Ներկայ տարուոյ ընթացքին «Սիռն» իմբպէր Պր. Արայ Գալաճեանէ խնդրեցինք այս երկասիրութեան հրատարակութիւնը:

Նոխուտնի Տէր Մլըտէթն (Մեղիսեղեկին) որդին է Նոխուտնի Տէր Անդրէասի (6): Այս քահանայ ութը անգամ յիշուած է Երեմիա Ձէլէպիի Օրագրութեան մէջ, որոնցմէ յայտնի կը դառնայ թէ՛ արեցող եւ կուսպան եկեղեցական մը եղած է եւ ի վերջոյ բանադրուած՝ Մարտիրոս Վարդապետի կողմէ 4 Յուլիս 1656-ին (7): Պալլըլլի վերջամաստան պատերէն միոյն վրայ նստեցուցած ենք Տէր Մեղիսեղեկ անուն քահանայ մը, որդի Տիրացու Գէորգի (+1743) եւ վերջոյս դուստր Հիւրի Պաթուրի (+1733) տապանաքարուն: Կարելի է ենթադրել թէ սոյն Տէր Մեղիսեղեկը նոյն անձն է Նոխուտնի Տէր Մեղիսեղեկի հետ:

Ակնայ գիւղերէն կամարակապցի Նեքենց կամ Նեքինց դերձաստանէն էտրինէպարուի Հայոց գերեզմանատունը հանդիպած ենք

- (2) Մարգի Գպիր Յովհաննէսեան, «Վիպագրութիւն Կ. Պոլսոյ», Երուսաղէմ, 1907, էջ 150:
- (3) Երեմիա Ձէլէպի, «Պատմութիւն Ստամպոլայ» Վեհնոս, 1913, Հո. Ա, էջ 35:
- (4) «Օրագրութիւն», էջ 356:
- (5) «Պատմութիւն Հայոց», Վեհաթի, 1788, Հո. Գ, էջ 681:
- (6) «Օրագրութիւն», էջ 177:
- (7) Անդ. էջ 193:

(1) Երեմիա Ձէլէպի Բէօմիւրճեան, «Օրագրութիւն», Երուսաղէմ, 1939, էջ 42:

Հինգ տոններու: Աստուծոյ առաջինը՝ Խանու-
մի որդի Միքայէլ մեռած է 1721-ին, ասոր
որդին Հաջագործ տիրացու Պետրոս մահա-
ցած է 1747-ին, իսկ վերջնոյ որդին Միքա-
յէլ, որ վաղամեռիկ պիտի ըլլայ, իր մահ-
կանացուն կնքած է 1735-ին: Նոյն զերգա-
տանէն են նաեւ մահտեսի Ստեփանի կողա-
կից Մահտեսի Աճափ որ մեռած է 18 Յու-
լիս 1722-ին եւ Մահտեսի Ալիքսանի որդի
Սիմաւոն որ մեռած է 1762-ին: Ինչպէս որ
կ'երեւի, աստուծոյ Ալիքսանի, Պետրոսի,
Սիմաւոնի եւ Աճափի անունները արձանա-
գրուած են վերագրեալ յիշատակագրու-
թեան մէջ:

Իսկ իշխանաց իշխան զէպէճի Աստու-
ծատուրի մասին որեւէ ծանօթութիւն չկա-
րողացանք ձեռք ձգել, Հակոտակ որ ան կր
թուի ըլլալ իր ժամանակի նշանաւոր ազգա-
յիններէն մին:

Այժմ յիշատակարաններու մէջ գտնուող
մի քանի թրքերէն խրթին բառերուն նշանա-
կութիւնը կու տանք: Պալուրթմիշ կամ
պուլլուրթու բառը արքունի արտօնագրերու
Համար գործածուած է: Մէրմէթ կամ մէ-
րամէթ կը նշանակէ շինութիւն կամ նորո-
գութիւն: Այս բառը շինքերէ զատ ուրիշ
բաներու Համար ալ գործածուած է: Մէ-
րամէթճեան մականունը այս բառէն ծագում
տուած է: Ոմանք զայն կը շփոթեն Մէրիա-
մէթ (Կթութիւն) բառին հետ եւ կը գրեն
Մէրամէթճեան: Քէսայ կամ քէսէ (քսակ)
Հինէն մօտաւորապէս 500 դահեկան քստոյ
դուամար մըն էր: Մանգուլ կամ ուղիւ ձեւը՝
մագուլ պատօնանկի իմաստ ունի. արմատն
է ազլ բայը: Մուղայաթ կամ այսօրուան
Հնչուժով մուղայետ կը նշանակէ ջանադիր:
Քէպէճի կաղմուած է քէպէ բառէն, որ ցեփ-
սի (չալ) իմաստ ունի:

Ս. Սարգիս Եկեղեցոյ վերաբերեալ յի-
շատակարանը, ինչպէս որ մեր գրութեան
նախաբանին մէջ ալ մատնանշեցիք, պատ-
մական մեծ կարեւորութիւն ունի այդ տա-
ճարին Համար: Որովհետեւ 1675 թուակա-
նին կատարուած շինութիւնը, թէեւ մէկ
տարի աւելի կանախ ըլլալով եւ երեքու-

կէս տող բացատրութեամբ նշուած է Զա-
միչեանի կողմէ (8), սակայն մանրամաս-
նութիւնները մինչեւ օրս անծանօթ մնա-
ցած են:

Եթէ Տէրը կամենայ, յառաջիկային Ս.
Սարգիս Եկեղեցոյ պատմութեան եւ Հոն
դրչադրուած ձեռագրաց մասին կր փափա-
քիքը բնդարձակ յօդուած մը պատրաստել:
Որովհետեւ յիշեալ աղօթաւայրը Ծարթիհի
օրերէն ի վեր շատ կարեւոր դրութեան
վայր մը եղած է:

Այս առթիւ կ'ուզենք նշել թէ՛ Փրանսա-
Հայ ծանօթ բանասէր Պր. Հայկ Պէրպէր-
եան, յիշեալ Ս. Սարգիս Եկեղեցին փոխադ-
րած է Ոսկըշիւրի եզերքը ձիպայի ժօս
գտնուող Այիա Թէոդոսիա թաղը: Պատ-
ճառն ալ սա է որ, 1473 եւ 1475 թուակիր
երկու յիշատակարաններու մէջ Հանդիպած
է Այ թողոսիա թաղը յիշուած Ս. Սարգիս
Եկեղեցիի մը: Յարգելի բանասէրը եթէ թէ՛
մը յունարէնի տեղեկի ըլլար, անուշտ որ
այսպիսի անհեթեթ շփոթութեան մը պիտի
չմտնուէր: Որովհետեւ Այիա Թողոսիան
տարբեր է, Այ կամ Այիա Թէոդոսիա
տարբեր է: Առաջինը սրբուհի մըն է, իսկ
երկրորդը՝ սուրբ մը: Այիա բառը երբեք
չի կրճատուիր, Այիան է որ կրճատուելով
կ'ըլլայ Այ: Հետեւաբար Այ թողոսիա,
Այիա Թէոդոսիայի աղաւաղումը չի կրնար
ըլլալ, ինչպէս որ կը կարծէ Պր. Պէրպէր-
եան: Տարբեր Հարց որ Այիա Թէոդոսիա
ո՛չ միայն Բիւզանդական շրջանին, այլեւ
Օսմանեան շրջանին ալ Հայութիւն չկար:
Ուրեմն 1473-ին եւ 1475-ին յիշուած Ս.
Սարգիս Եկեղեցիները պէտք է նոյնացնել
Վլանկայի Ս. Սարգիսին հետ: Որովհետեւ
այդ թաղը իսկապէս Հինէն Սուրբ Թէոդոս
կոյսեր անունը կրած է: Արդարեւ Հոն գրու-
նուող ծագը եւ նաւահանգիստը որ սկզբնա-
կան շրջանին կը կրէր Ելեֆթերիա անունը,
զայն կատուցող ճարտարագէտին ի յարգա-
նըս, ետրէն Ս. Թէոդոս կոյսեր օրով լից-

(8) Վատմութիւն Հայոց, Հտ. 4, էջ 715:

ուելով՝ իր անունը տաացած է (9)։ Արդէն պատմականօրէն յայտնի է թէ Յաթիհի որրով Անատոլիէն Պոլիս բերուած դաղթականութիւնը Հաստատուած է Գումգարուի, Ինիգարուի եւ Սամաթիոյ մէջ։

Պր. Հ. Պէրպէրեան երկրորդ սիւսլ մը եւս գործած է Ղալաթիոյ Ս. Սարգիսն ալ Այլիա Թէոդոսիա Թաղը փոխադրելով։ Ասոր ալ պատճառը 1360 Թուակիր յիշատակարանի մը մէջ գտնուող «ի կոստանդնուպօլսի մօտ ի Ղալադան» բացատրութիւնը՝ «ի կոստանդնուպօլսիս ի մօտ ի Ղալադան» ձևով ընդունելն է։ Մինչդեռ այդ պարագային պէտք էր որ գրուէր. «ի Կ. Պօլիս մօտ ի Ղալադան» եւ ո՛չ թէ «ի մօտ ի Ղալադան»։ Ընդ որ այդ պարագային Ղալաթիա՝ Պոլսոյ Հետ միացած նկատուած պիտի ըլլար, մինչդեռ Բիւզանդական շրջանին Ղալաթիա միշտ զատ քաղաք մը նկատուած է։ Ղալաթիոյ՝ Կ. Պոլսոյ մօտ ըլլալը յիշել Հինէն սովորութիւն էր, որպէսզի ան

չշփոթուի Գաղատիոյ Հետ, անուններու նմանութեանը պատճառաւ։

Պր. Հայկ Պէրպէրեանի Հետ կ'ընդունինք թէ՛՝ «ի Կ. Պօլսի մօտ» քերականօրէն ուղիղ չէ։ Սակայն պէտք է նկատի առնել թէ՛՝ ձևապարզ կամ տպագիր ժառանգութեւ յիշատակարաններուն մէջ այսպիսի պարագաներ կան, որովհետեւ յիշատակարանները շարադրողները երբեմն գրաբարի անհմուտ եղած են։ Արդէն յիշատակարաններու լիզուն ալ յաճախ աշխարհաբարսխտան եղած է։ Այսպէս, 1734-ին Պոլիս տուրուած Պագոսաթը Դպրի Տաղարանին մէջ գրուած է. «ի կոստանդնուպօլսի. ի թուին 1183-ին յուլիսի 31» (10)։

Վերջապէս, կ'արժէ նաեւ նշել թէ՛՝ Հինէն ի վեր մինչև Երս այս Թաղին մէջ գոյութիւն ունի Սուրբ Թէոդորոսի անունով յունական եկեղեցի մը։ Հետևաբար Այթոդոսիան կրնայ Այիոս կամ Ա'յ Թէոդորոսի ալ աղաւաղումը ըլլալ։

Գ. ԲԱՄՊՈՒՓՃԵԱՆ

Ստանպուլ, 1 Նոյ. 1969

(9) Հ. Ղ. Ինէթեան, «Աշխարհագրութիւն», Վենետիկ, 1804. Հատ 2, էջ 110-111։

(10) «Հայ Հնասիրտ Գրքի Մատենագիտական Ցուցակ», Թրեզան, 1963. էջ 103. նաեւ «Սիոն», 1962. Մարտ-Ապրիլ, էջ 165։